

վերջապէս խորթում գեղեցիկ և դիտելու արժանի քաղաք մը չէ։ Այս անապատի մայրաքաղաքին զլխաւոր շնորհքըն է Ափրիկոյ խորը և երկու մեծ գետերուն խառնուելու տեղը ըլլայն . ինչպէս կըրնար չէն ըլլալ եթէ քաղաքականացեալ և զարգացուցիչ ձեռքի մը տակ ընկնար։ Բայց ինչ կը յուսացուի տեղացիներէն, որոնք մինչև հիմայ բան մը չեն ըրած, և ոչ ալ ընելիք ունին։ Եթէ հարաւային կողմը քանի մը կէտ բարգաւաճեր են, ըլլայ ճերմակ նեղոսի վրայ, ըլլայ կապոյտ նեղոսի վրայ, այն ալ Եւրոպացուց ձեռքով եղած է . — և սակայն ինչպիսի Եւրոպացիք։ — Անյադ վաճառականներ, որոնց սիրտն և հոգին ուրիշ զբաղանաց գոց, և միայն իրենց վաճառքը մտածելու բացուած են. և ամենայն ինչ աչք կ'առնուն իրենց հարստութիւնը անցնելու համար։ Թէպէտ և անարժան ձեռաց մէջ, սակայն վաճառականութիւնն, ինչպէս նաև պատերազմն՝ ի հարկէ գործոյ՝ քաղաքականութեան գործիք մ'եղած է։ Անցելոյն մէջ ասկէ աւելի բան մը տեսնուած չէ, և ոչ ալ ապագային մէջ յուսալի է թէ ըլլայ։

Խորթումի ամենէն մեծ և մէկ հատիկ գեղեցկութիւնն իր շրջաքուր պարտէզներն է, մանաւանդ կապոյտ գետին կողմը, որուն ձախ եզերքը բոլորովին ծածկեալ է։ Ոմանք ճշմարտիւ շատ գեղեցիկ են, և դժուարին է անոնցմէ լաւ հովանոցներ գտնել, անոր համար անգին են այնպիսի տաք երկրի մէջ։ Այս պարտէզներս սքանչելի պտուղներ կուտան, խաղող, լիմոն, պանան, և ուրիշներէ զատ տեսակ մը անանաս ալ՝ զոր տեղացիք խիշղա կը կոչեն։ Սեխը և ձմերուկը շատ առատ են, մանաւանդ գետոյն քանի մը կողմաց վրայ, ուր կը տնկեն նաև ծխախոտ։

ԿԱՐՈՒՈՍ ՏԻՏԻԷ։

### ԲՈՒՍՍԿԱՆ ՈՐՈՐԱՆԸ

Երբ գարնան ատեն գետինը ծաղիկներու վերարկուաւ մը կը ծածկուի,

մենք այն ատեն չենք տեսնար բնութիւնը միայն իր գեղեցկութեան պայծառութեամբը, հապա նաև իրեն ճոխ արգասաւորութեամբը։

Ծաղիկը՝ մայրութեան յայտարարն է. յինքն և իրմով լրումն կ'առնու կենաց փոխանցման և վերանորոգման մեծ գաղանիքը։

Պտուղը՝ որորանն է։

Որովհետև սահմանուած է ոչ միայն հիւրընկալելու և սնուցանելու, այլ և նորահաս էակը հեռաւոր տեղուանք փոխադրելու, նաև պէս առագաստներ ունի, և թռչնոյ նման թևեր։ Կան ոմանք ալ որ անանկ ունելիքներ ունին՝ որ մարդկային արուեստագործութիւնը խիստ դժուարաւ կրնայ նմանցնել, և երբ հասուննալու դանձ կը թուլացնեն զանոնք, և իրենց սերմունքը կը ցրուեն և կամ հրացանի գնտիկներու նման կ'արձրկեն զանոնք՝ իրենց սերմնափակին մէջի հեղանիւթները ճայթեցնելով։

Կան սերմանք որ դարերով ժամանակ դիմանալու ձիրքն ունին։ Կան նաև պլուտոններ որ թռչնոց ստամոքսէն կ'անցնին առանց իրենց վերընձիւղիչ յատկութիւնը կորսնցնելու. ուրիշ տեղ փոխադրուելով նորէն կը բողբոջին, և այն որ կարծես թէ մահուան գործի պիտոր ծառայէր, ընդհակառակն կը փոխուի կ'ըլլայ օգային ու կենդանի տեղափոխիչ մը։ Այլք հեղեղներու միջոցաւ կը տեղափոխին. և զարձեալ ուրիշներ՝ անգեայց անցած ժամանակ անոնց բուրդերուն կը կաշին ուրիշ տեղ կը ճանապարհորդեն։ Օդուն, ջրի, կամ հողու միջոցաւ, սերմանք կը տեղափոխին ու գնտիս բոլոր երեսը կը ցրուին։

Պտուղը՝ ծաղկանց բոլոր կեանքը յինքն կը քաղէ. ինքն է գերագոյն ունուիրական արգասիք մը այն բանին՝ որ առջի բերան միայն զարդի առարկայ մը կ'երևար։

Ինչ հրաշալիքներ չներկայացնէր մեզի այդ անգագարելի ծաղկաբերութեան և մայրութեան տեսարանը։ Ծաղիկ և պտուղ. ահաւասիկ ինչ է ամեն

կեանք ունեցող բանի վախճանը: Ամեն բան կը ծաղկի ու պտուղ կու տայ. որ է բսել ամեն կենսունակ մարմին կը զբօսնու կը սիրէ, և սիրոյն միջոցաւ 'ի մայրութիւն կ'ելլէ:

Բայց պէտք է յիշեցնել որ որորանը պատրաստելէն ետքը, բոյսին պաշտօնը կը լմննայ. ոչ թուխս կը նստի և ոչ կաթամբ կը սնուցանէ իր սերունդը. բուսոց մէջ մայրը որդին չճանչնար և ոչ որդին զմայրը: Եթէ տնկոց մէջ ջրային զգացողութեան երևոյթներ կը տեսնուին, միւս կողմանէ կը տեսնանք որ բարոյական զգացողութիւնը ոչինչ զարգացում ունի: Ի վերայ այսր ամենայնի մէկ քանի բուսոց վրայ բնութիւնը կարծես թէ մայրութեան զուարճութեանց ու պարտուց պատրաստակաւ նութիւն մը կը ցուցնէ: Կայ տունկ մը որուն սերմանքը մօրը վրայ կը ծլին ու կ'աճին, և միայն երբ իրենց անհատականութեան կատարելութիւնը կը ստանան այն ատեն անկէ կը բաժնուին: Հասարակածին ծովերուն եզերքները աճող տունկ մը ինքնիրեն իր բուն պրտուղը կը տնկէ, երբ ան իրեն բուն արմատիկներովը ժայռին կրնայ կաշիլ, ուսկից ջրին մակընթացութիւնը ու տեղատուութիւնը առանց արմատիկներուն կրնային զան անկէ քաշել տանիլ: Եւ մանաւանդ մայրական ճիւղը զաւկէն չզատուիր՝ մինչև որ յետինս գետնին հետ ուժով չյարի:

Մաշկակապ փողացաւր<sup>1</sup> և կռռալը<sup>2</sup>:

Այս սարսափելի հիւանդութեան, որուն տարուէ տարի այնչափ կեանք զոհ կ'ըլլան, յատուկ նշանն է որ կոկորդին վրայ մորթիկներ կամ սուտ մաշկեր կը ձևանան, կամ յանկարծօրէն և կամ տարափոխիկ ախտիւ: Գրլխաւորաբար տղաքը կը բռնուին այս ախտէս, բայց հասակաւոր անձինք ալ ենթակայ են բռնուելու, և կրնայ ալ ախտը անձէ անձ փոխադրուիլ:

1 Angine couenneuse.

2 Croup.

Կ'ըսուի մաշկակապ փողացաւր, երբ մաշկերը, խողի ճարպի մաշկին շատ նման, կոկորդին երկու կողմը եղող գեղձերուն վրայ կը յայտնուին: Երբ մինչև հագագը ձգին, այն ատեն ախտը կ'ըսուի կուուպ. անոր համար մաշկակապ փողացաւր կրնայ նաև կուուպ փոխուիլ:

Շատ անգամ այս ախտիս առջին նշանները հազիւ կ'իմացուին. քիչ մը ջերմ կը զգայ տղան, կլլելու դժուարութիւն, դեղնագոյն դէմք, տկարութիւն: Չայնը խղզուկ կ'ըլլայ և դժուարին, և յետոյ ցաւով ստէպ հազ մը կը տիրէ վրան, կերկերածայն և սուլող: Նաև շունչ առնելով այդ սուլուածքը կը լսուի, որ աւելի կարճ է և վշտացուցիչ: Այս շրջելու դժուարութիւնը կրնայ այն աստիճանի աճիլ, որ տղան խղզուելու մօտ երևնայ. այն ատեն երեսը արեամբ կը լեցուի, աչքերը դուրս կը ցցուին. ախտացեալը գլուխը դէպ 'ի ետևը կը ձգէ ու բերանը կը բանայ որ կոկորդէն դժուարաւ անցնող օդը ծծէ, ձեռքը ստէպ ստէպ կոկորդը կը տանի, ինչպէս թէ արգելք մը ուղենար անկէ հեռացնել. ջերմը սաստիկ կ'ըլլայ, և երակը տկար բայց երագ երագ կը զարնէ:

Հիւանդութեան տեղը և տեսակը քննելու համար՝ հիւանդը ճրագի մը առջևը դնելու է ու բերանը բանալ տալու է լեզուն դուրս հանել տալով: Քրննիչը քիչ մը կողմնակի պէտք է կենայ որ բերնէն ելած արտաշնչութիւնը իրեն չզարնէ, յետոյ զգալով մը լեզուն վար ճնշելով, կոկորդին վրայ ձևացած ճերմակ մաշկերը պէտք է զիտէ: Մնօտին երկու կողմը արեան յորդութիւն մը կը տեսնուի:

Հիւանդութիւնը ստուգուածին պէս պէտք է բժիշկը կանչել: Եւ որովհետև հիւանդութիւնը փոխադրական է, պէտք է զգուշութեամբ զգալը քացախով լուալ, և նաև դիտողը բերանը քացախով ցողուել:

Մաշկերուն ներկայութիւնը, նշանաց հետզհետէ շատնալը, վզին դեղձից արեամբ լցուիլը, խղզուկ և կէս մը մարած ձայնը, յայտնի նշաններ են չլիո-